

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՈՒԹԵՐ ՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 12

1 Հոկտեմբեր 1897



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը Ալի Ճառտէսի Թիւ. 20

1897

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Կրօնական. ՆԵՐՍԷՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ
- 2 Անաստաս քահանայ. ԳՐԻԳՈՐ Վ. ԱՇՐԳԵԱՆ
- 3 Ծննդոց գիրքն եւ գիտութիւն.
- 4 Յարաբերութիւն Աստուծոյ ընդ մարդկան եւ մարդկան ընդ Աստուծոյ.
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔՍՅԻ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱԲԿԵԱՆ

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Գ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ուրերորդ Տարի

ԹԻՒ 12

1 Մեպտեմբեր 1897

## Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն

Բ.

ՄԻՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ս. ՀԱՅՐԱՊԵՏՔ ՀԱՅՈՑ

«Որպիտի ոք էր և գլուխ առաքելոցն Պետրոս ,  
« փակողն երկնից արքայութեան: Որ ոչ ի մարդկանէ  
« կամ ի հրեշտակաց առնոյր զտեղեկութիւն Որդւոյ ,  
« այլ ի Հօրէն լուսոյ . . . և փոխարէն զգատողականն  
« աթոռ ընդունէր: Որ և վէմ'անուանեցաւ ի Տեառ-  
« նէ, և հիմն Եկեղեցւոյ եղաւ: »

ՄԵՇՆ ԽՈՍՐՈՎ ԵՊԻՍԿ. ԱՆՁԵՒԱՑԵԱՑ

Բովանդակ քրիստոնեայ Աստուածաբանութեան մէջ քիչ վարդապետութիւններ կան թերեւս , որք այնչափ յոքնաթիւ բազմազան , մեծապայծառ վկայութիւններ ունենան , որչափ Ս. Եկեղեցւոյ Միութեան և Հոովմայ Գահուն ղերիչխանութեան վարդապետութիւնն : Արդ թէ այսքան յորդառատ և չքեղ վկայութիւններ չեն բաւական համոզելու միտքերն թէ մի միակ ճշմարիտ Եկեղեցի կայ յաշխարհի , և թէ Հոովմայ Եկեղեցին և եթէ ուղղափառ Եկեղեցին Քրիստոսի , ինչպէս ենթադրել թէ նոյն այդ միտքերն համոզուած լինին Ս. Գրոց ներշնչու-  
թեան , զերմասկան Խորհրդոց , Քրիստոսի Աստուածութեան . քանի որ սոցա ապացոյցներն ոչ առաւել բազմաթիւ են և ոչ առաւել մեծազօր : Բայց ինչ կ'ըսեմ , մանաւանդ թէ շատ սահ-  
մանափակ են անոնք , երբ չդար Եկեղեցին հաստատել և ամ-

րայնդեղ զայնս՝ իւր գերազօր եւ անտիալ իշխանութեամբ :  
Շատ քաջ հասկցած էր զայս Ս. Օգոստինոսի բարձրաթոխ՝  
երկնազդեցիկ հանձարն, երբ սա յաւերժապէս անմոռանալի խօս-  
քերն լսելի կ'ընէր աշխարհի. «Աւետարանին չէի հաւատար, ե-  
թէ Եկեղեցւոյ իշխանութիւնն զիս առ այն չհարկադրէր (1) »:

Նմանապէս շատ լաւ հասկցան զայս ամեն Ս. Հարք, Վար-  
դապետք, Աստուածաբանք, ճշմարտապէս մեծ եւ քրիստոսա-  
սէր հաւատացեալք, որք ամեն դարուց մէջ հռչակեցին թէ Ե-  
կեղեցի եւ Քրիստոնէութիւն մի եւ նոյն բանն են, եւ թէ հե-  
տեւաբար Եկեղեցւոյ թշնամիք՝ Աւետարանի թշնամիներն են,  
եւ Եկեղեցւոյ բարեկամք՝ Քրիստոնէութեան ամենէն ճշմարիտ  
բարեկամներն:

Եթէ ճշմարիտ է թէ Հռովմէական Եկեղեցին ճանչնալ կը  
բաւէ նորս աստուածային Հեղինակն ճանչնալու համար, ո՛չ  
նուազ ճշմարիտ է նաեւ որ՝ ճանչնալ միայն ոչ-կաթողիկէ Ե-  
կեղեցիները՝ բաւ է գայթակղելու, զերբնական հաւատքն կոր-  
սընցունելու ի սպառ :

Արդարեւ ձգեցէք ուշադիր ականարկ մը բոլոր այլազան  
քրիստոնեայ դաւանութեանց վրայ . . . : Աւասիկ ամենէն տը-  
խուր տեսարանն որ կը սլարդուի ձեր առջեւ . . . : Աստուած  
իմաստութիւն, ներդաշնակութիւն, կարգ եւ զեղեցիկութիւն է  
համակ, եւ այդ այլազան վարդապետութիւնք չին այլ ինչ բայց  
միայն անկարգութիւնք, հակասական անհեղեղութիւնք ամենէն  
այլանդակ չփոթութիւնք :

Վերցուցէք Եկեղեցին, եւ ահա բովանդակ Քրիստոնէու-  
թիւնն է որ կը քայքայի, կը տապալի : Ո՛չ մի խորհուրդ, ո՛չ մի  
մասն հաւատոյ, ո՛չ իսկ մեր պաշտելի Փրկչին Աստուածութիւնն  
կարէ կանգուն մնար Եթէ տակաւին՝ հակառակ սրբապիղծ բա-  
ժանումներու՝ կան մարդիկ աշխարհի վրայ որ ծուր կը զնեն  
Խաչին առջեւ, եթէ դեռ «հոգևով եւ ճշմարտութեամբ» երկըր-  
պագուներ ունի Յիսուս, կաթողիկէ Եկեղեցւոյ ազդեցութիւնն  
է այն, ազդեցութիւն որ կը տարածուի յաճախ նոյն իսկ անոնց  
վրայ՝ որ իւր ծոցէն զուրս կ'ապրին : Ոչ-կաթողիկէ ուշիմ անձ-  
նաւորութիւնք չեն վարանած փառաւոր խոստովանութիւններ

(1) «Ego Evangelio non crederem, nisi me Catholicae  
Ecclesiae commoveret auctoritas,» S. AUGUSTIN., de U-  
til. credendi.

Թողուլ առ այս. «Ինչպէս կրնամ, կ'ըսէր մին ի նոցանէ, չհաւատալ Քրիստոսի Աստուածութեան, երբ կը տեսնեմ կաթողիկէ Եկեղեցւոյ նման սուրբ, զիտուն, արեղերապէս պատկանելի մարմին մը որ դայն կը հաստատէ:»

Այս խորհրդածութիւնք բաւ են անշուշտ համոզելու ամեն ուզիլ եւ արգարասէր հոգիներ որ դառնան Մի եւ Առաքելական Եկեղեցւոյ ծոցն, ուստի զուրս հանեց զիրենք բարւոյ թշնամին: Շատ ժողովրդոց համար բաւական է մտածել միայն այն վկայութեանց, զորս ինքեանք իսկ կը հռչակին հանապաղ իւրեանց բերանով . . . : Ա՛հ, ինչպէս չխոսովիր, ինչպէս չտատապիր խիղճ մը, որ իւր սաճարին նուիրական կամարներն կը թնդացնէ սոյն դաւանութեամբ. «Հաւատամ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Ս. Եկեղեցի (1) .» եւ անտի զուրս կը պարծի գոչելով. «Ես Յոյն-Եկեղեցի եմ, ես Հայ-Եկեղեցի, ես Անկլիքան-Եկեղեցի, եւլն. :»

Բայց որչափ սողայական է այս, որչափ ծաղրելի. միթէ սոգի մը, ժողովրդեան մը, երկրի մը համար միայն եկաւ Քրիստոս յաշխարհ: Այդ խոնարհացեալ կեանքը, անդու խոնջանքն, այդ բաղմատանջ չարչարանքն, անարգ ու ամօթալի մահն, այդ ամենայն միթէ Անզղիացւոյ համար միայն, Հայոց համար միայն, Յունաց համար միայն էին:

Ou cette religion est fausse, ou Dieu s'est incarné pour les Anglais: entre ces deux propositions, il n'y a point de milieu.» (Du Pape, P. 349).

Ինչ որ կ'ըսէր Ժողէֆ սը Մէսթրը Անկլիքան-Եկեղեցւոյ համար, անզուսպ արամբանութեամբն հեղնական ծիծաղով կը

---

(1) Իբրեւ օրինակ կը գնենք հոս Անկլիքան-Եկեղեցւոյ հաւատոյ Հանդանակին մի մասն, որ կատարելապէս ուղղափառ է: Ինչ կը պակսի այս ժողովրդոց լինելու համար մի հօտ եւ մի հովիւ, եթէ ոչ կ'որբէր սրբեմք: Ինչ որ կ'երգեն շրիմք:

And I believe in the Holy Ghost, the Lord and Giver of life, Who proceedeth from the Father and the Son, Who with the Father and the Son together is worshipped and glorified, Who spake by the Prophets. And I believe one Catholick and Apostolick Church. (The Book of Common Prayer, according to the use of the Church of England, p. 258).

ներկայանայ ամեն տարանջատ եւ կոտորակեալ Եկեղեցիներու զուռը, եւ կը կրինէ զայն անողոք շեշտերով:

Շնորհինք իսկ պահ մը թէ Աստուած այս կամ այն ժողովրդի համար եւեթ մարդացած լինի, բայց ինչո՞ւ ուրեմն մի եւ նոյն ազգն այնքան դարեր իւր ազնուագոյն անդամներով զուրկ մնաց այդպիսի չքնաղ առանցնաշնորհումէ մը: Առաջնակարգ պատմաբան մը վննելու հարկ չկայ զիտնալու համար թէ Անգղիա վեշտասաներորդ դարուն միայն բաժնուեցաւ Հաովմէն, Յոյնք իններորդ դարուն սկսան իրենց բաժանումն եւ երկոտասաներորդ դարուն լրացուցին, Հայոց մի մասն Քաղկեդոնի Ս. Ժողովէն վերջը միայն բաժնուեցաւ, եւ միւս մասն մինչեւ ցայսօր անասան փարած է Միութեան անցրդուելի վիմին:

Ս. Անսելմոս, Ս. Թովմաս Քէնթրպէրի, արիաշունչն Թովմաս Մուր, ահա Անգղիոյ մեծագոյն փառքերն, որ կաթուղիկէ էին: Ս. Բարսեղ, Ս. Գրիգոր Նազիանզացի, Ս. Դերմանոս, Ս. Յովհան Դամասկացի, Ս. Յովսափատ, ահա Յոյն աշխարհի պատկառելի ձայներն, որ տիեզերական Միութեան ախոյեաններն եւ երբեմն ալ նահատակներն եղած են:

Եւ ի՞նչ ըսենք մեր երկնաշնորհ Հարց եւ սրբաշունչ Վարդապետաց համար. ի՞նչպէս թուել այն անհամար լուսաշող բոյլերն աստեղց, որ կը շքեղազարկին մեր հայրենեաց երկիրքը: Ունկն դնենք Հայոց Պօսիւէին՝ որ նոյնքան հոգեցանց երկնախօս շեշտերով երգած է մեր ազգային ճշմարիտ փառքերն, որքան անպատում տրամութեամբ արտասուած՝ հայրենաստան դաւերու եւ ոճիրներու վրայ. « . . . Բայց յորժամ միութիւն տիեզերաց պառակտեցաւ, պատահումն ո՞րպէս. յորժամ ի վերայ զանաղան վիմի կարծեցաք զհաւատս մեր շինել, եւ ընդ միմեանս սկսաք մարտնչել, կործանումն ո՞րքան: Յորժամ մարմինն Քրիստոսի քակտեցաւ ի միմեանց, վէրն անտանելի. յորժամ անդամքն՝ միմեանց թշնամիք դարձան վիրաւորեալքն անչափ. յորժամ զմիջնորդն խաղաղութեան զՏէր մեր Յիսուս Քրիստոս թշնամութեան առաք նիւթ, պտուղ նորին փոխանակ սիրոյն՝ ատելութիւնն: Յորժամ փոխանակ յերկնից մեզ բերեալ նոր օրինաց Վարդապետին՝ զաշխարհակալիս առաք զօրէնսն, վատթարացեալք բլթեցաք յամենայն առաքինութեանց:»

Սոյն շանթահարիչ խօսքերն տրամութեան խորին անդունդներէ ըզխած՝ ոչ միայն աւետարանական վարդապետութեան եւ ամենաստոյգ պատմութեան էջեր կը կազմեն անկործան, այլ եւ

իբրև ձայն անդադոյ՝ երկնազդեցիկ մարդարէի՝ կը թնդան դարերու մէջէ, եւ հետի չեն թերեւս մեկնելէ զէթ մասամբ այն աղեխարշ սրտափորմոք արցունքներն որ կը հոսին ժողովրդեան աչերէ . . . . Ա՛հ, է՛րբ պիտի մտածենք դարման եւ սիրփանք բերաւոր հողիներու, որք մեր եղբայրներն են եւ որք կարի յոյժ տառապեցան յերեսաց փառասէր, անձնահաճ եւ անբարեւսէր առաջնորդաց:

Հանրկ է որ մեր սուրբ եւ աստուածարեալ Հարք յառնին իւրեանց դարաւոր աճիւններէն, եւ դան կշտամբել զմեզ մեր քրիստոսամարտ վրիպանաց համար: Ահա իւրեանց ձայնն երկնաշունչ որ կը խօսի մեզ հանապաղ եւ ցոյց կուտայ անվրէպ զուզին փրկութեան եւ ճշմարտութեան « . . . Եւ ոչ է Աստուած խռովութեան, այլ խաղաղութեան, ապա ուրեմն ամենայն ինչ որ զխաղաղութիւն նիւթէ՝ է նմա հաճելի: Ոչ է արտաքոյ բանիս եւ զայս ասել. յեցուսցուք զզրդուեալ Եկեղեցի մեր ի դաւաղանն երկաթի. ստասցուք զօրավիզն զխտութեան մերոյ, զնպատակն աշխարհի: Տառապանքս՝ հաւատամք զի մըլիթարի ի շտեմարանացն արքունի, եւ տարբերութիւնս՝ ի նաւահանգիստն անմատոյց: Տեսցո՛ւք թէ հասուածեալն ի մէնջ ազդ Վրաց ի նոսա յեցեալ, որքան օր ըստ օրէ ի Քրիստոս պայծառանան. արդ զոնեա անազան եւ մեք զնոյն խոկասցուք: Ոչ ասեմ փրկանս տալ մարմնոյ զհոգի. մի՛ ոք զբանս այսու ձեքեցէ. այլ առ ոմանց տկարութիւն հայելով, Քրիստոսի աշակերտս վարդապետին ջանամ նմանել, որ զհոգւոյ բժշկութիւն ընդ մարմնոցն խառնեաց. եւ ես երկօքումքք վրդովելոցս երկօքունցն խաղաղութեան հաւատամ, եւ ջանիւ լինիմ աւետարանիչ:» (Ատենաբանութիւն Ս. Ն. Լամբրոնացւոյ, էջ 194-195):

Իցի՛ւ այս հոգեշունչ աստուածախօս Չայնն լսելի լինէր ամենուրեք ուր Հայ սիրտ մը կը բարախէ, եւ ցոյց տար հանուրց թէ մինչ սուտ վարդապետք հոգի եւ մարմին ի միասին կը մատնեն ի մահ, ճշմարիտ վարդապետք՝ հայրազօրով աղիք՝ կը տնչան մարմնոյ եւ հոգւոյ առհասարակ պարզեւել խաղաղութիւն եւ կեանք:

## ԱՆԱՍՏԱՍ ՔԱՀԱՆԱՅ

Պատկեր կիսամսեայ թերթիս ութերորդ տարւոյ 4 թուոյն մէջ այս անուամբ աղօթք մը հրատարակած ատենս՝ իրաւամբ մինչև երեսնամբ ինձ անձանօթ կոչած էի Անաստաս Քահանայ անուն Հայ հեղինակի մը գոյութիւնը: Վասն զի, այս, Անաստաս վարդապետ կր յիշուի Կիրակոս Գանձակեցւոյ պատմութեան մէջ. «Յայտ ժամանակի (Ը. դար) էին վարդապետք աշխարհիս Հայոց բնորեալք. Եփրեմ, Անաստաս, Խաչիկ եւ Գաւթի Ղուկմայեցիս» Ոսկայն ինչպէս յայտնի է, վարդապետ եւ այն ընտրեալ՝ քահանայ ըսել չէ. Քահանայ՝ ի կիրառութեան որոշակի կը նշանակէ՝ ամուսնացեալ կարգաւորք. իսկ Վարդապետ՝ կուսակրօն կարգաւորք կը սուրբնէ: Գարձեալ եւս, չունիմք կատարեալ պատմական տեղեկութիւն վարուց եւ գործոց մանաւանդ երկասիրութեանց այս ընտրեալ վարդապետի. որով եւ ոչ իսկ կարելի է միայնել այս երկու անձնաւորութիւնքն, կամ ենթադրել թէ Անաստաս քահանայն յետոյ չուշտակ վարդապետ եղած ըլլալ: Վասն զի՝ թէպէտ մինչև երեսնամայն այսպիսեաց օրինակներ գտնուին, մանաւանդ Հայ եկեղեցւոյ մէջ, սակայն ենթադրութիւն առանց հիման կ'ըլլայ՝ առանց կատարեալ պատմական աղբիւրներու ձուլել եւ հայել, միայնել եւ կամ զատել, ասել եւ ոչ հաստատել:

Անաստաս անուն Կաթողիկոսէ զատ՝ որ «Հոգացեալ վասն հայկական տոմարի» (Յովհ. Կթղ.), կը գտնենք նաեւ Անաստաս վարդապետ մի եւս. (Տես Պատմ. հին Հայ դպր. Վեհապետի. ի բառն Ազգաթանգեղոս.) գրեալ թէ առաջնոյն ժամանակակից. այս է ի վերջ է գարու, որ իւր «Վասն վանօրէից որ ի սուրբ քաղաքն յերուսաղէմ» անուն գրուած քովը ծանօթացաւ: Որուն գաղղիական թարգմանութիւնը 1883 ին հրատարակուեր է ի Բարիզ (Archives de l'Orient Latin). այս մակագրով. Anastase l'Arménienne (VII<sup>me</sup> siècle) les LXX Couvents Arméniens de Jérusalem:

Արդ այս Անաստասն ալ մի եւ նոյն պատճառաւ կրնանք առաջնոյն պէս թողուլ անորոյ. մինչև անխոնջ աշխատութիւնք խուզարկու ուսումնասիրաց՝ յաջողին հաւաքել զոնկա լաւա-

կանաչափ տեղեկութիւնք, եւ Անաստաս վարդապետներու եւ քահանայի կնճիոն պարզել:

Յիշեալ կիսամեայ թերթիս մէջ ինչպէս գրած էի՝ «Յազագս չբամբասելոյ Քահանայ» վերնագրով խրատ մի եւս կը յաջորդէ Անաստաս Քահանայի աղօթից:

Դաբով այս խրատին կամ քարոզին, ստուգիւ պիտի համարձակէի այս ալ մի եւ նոյն աղօթից հեղինակին վերագրելու՝ եթէ Մայր Եկեղեցւոյս թանգարանին մէջէն ձեռագրի մը չհանդիպէի, որ [սորհրդածութիւնքս վեր ի վայր յուղեալ վրդովցի: Այս ճառընտիր գրոց միայն մէկ թերթիկն՝ յիշեալ քարոզէն մաս մը կը կրէ յինքնան. սակայն՝ բոլորովին աղաւաղեալ, մանաւանդ թէ տեղ տեղ արդի հայերէնի խառնուրդով, սկիզբէն եւ վերջէն կրճատ, բոլորագիր թուղթ մի է, որ կարմրագեղ վերնագրով մի՛ սոյն քարոզը կ'ընծայէ Յովհաննու Ոսկեբերանի. այսպէս .

Տեսուն յոհանու, ոսկեբերանի սասց  
Եա՛լ է վասն բանբասանաց ես  
հատուցման բանբասողին ի  
մեծի ջորեք շաբաթին .

Եւ լուսանցքին մէջ երկու գծերու մէջ կը նշանակուի այս ճառին թիւն ԻԳ եւ անմիջապէս կ'ըսուի «Մեծամեծս վերաւորէ որպէս մարիամայն» եւն.:

Ահա այս վերնագիրն զիս վարանեցուց. եւ անմիջապէս Մայր Եկեղեցւոյս գրատունը դիմեցի. Միննի Արեւելեան Հարց հաւաքումէն Ոսկեբերանի գործոց մէջ շատ որոնեցի, սակայն եւ այնպէս ձեռնունայն ելայ. չկրցայ բամբասանաց վրայ այս կամ ասոր մերձաւոր ճառ կամ խրատ մը գտնել. այլ բոլորովին տարբեր:

Արդ՝ եթէ ստուգիւ Ոսկեբերանի հարազատ կամ անվաւեր գրուածներէն մին, եւ եթէ ուրիշ ո՛ր եւ է մատենագրի մը գործն համարենք զայս, միշտ իւր անխառն պարզութեամբն ու յստակ ոճովը՝ հայ լեզուի գրականութեան անձուկ անկիւններէն մին կրնայ գրաւել կարծեմ. Միայն քանի մը թերութիւնք՝ ինչպէս ամեն ձեռագրի մէջ նոյնպէս հոս ալ կը գտնուին. մանաւանդ զ. եւ յ. ի. նախդիրներու սղումն՝ որ եթէ Անաստաս Քահանայի աղօթից մէջ, եւ եթէ այս քարոզիս եւ յետագայ «Վասն զղջման եւ արտասուաց» խրատին մէջ յաճախ կը հանդիպի, եւ զորս թողի ինչպէս որ դուայ, քիչ փոփոխմամբ, կրնամ գրչա-

գրին յատուկ մէկ ոճը սեպել՝ քանի որ երեքին գրչութեան կերպը տպարանէ ելածի պէս մէկ ձեւով գրուած է, իսկ յօրինողք տարբեր՝ Այսպէս եւ լաւ յատկութեանց մին է բառի մը մէջ երբ երեք բաղձանք ի միասին դանուին, լռելեայն գանուած թ զիրը յայանի զրել. օրինակի աղապաւ, ք պոռքնկութիւն. յափշտակիցէ. փրկէ, եւ այսպէ միշտ իբր կանոն անչարժ բռնել. գրչագրին յատկութիւնն է կարծեմ. Սակայն ինձ անկ էր հետեւիլ տիրող օրինաց. մանաւանդ կարեւորաց մտադրելով այսպիսիներն հոս միանգամ յիշելով գոհանալ Ահա քարոզն .

**ՎԱՍՆ ԶԲԱՄԲԱՍԵԼՈՅ ԲԱՀԱՆԱՅ**

*Handwritten:*  
70

Միւրք սոց եւ աղջամուղջ արտմութեան զիլեալ կուտի ի վերայ իմ հանապաղ, զի ախտ չար եւ անօրէնութիւն անող մանալ յեկեղեցի տեսանեմ, որպէս հուր բորբոքեալ որ զամենեսեան առհասարակ այրեսցէ. եւ ի միտս մարդկան փոքր կացուցանէ սատանայ. զի այս իսկ է ի սկզբանէ չարին սովորութիւն, զի մեծամեծս վիրաւորէ եւ փոքր կարծեցուցանէ. որպէս մարխամայ ետ բամալասել (1) մուխէս զմեծ ծառայն աստուծոյ. եւ նմա փոքր կարծեցուցանէր սատանայ. զի նա՛ մի զղջումն եկեսցէ. եւ վասն այնորիկ ընկալաւ զսաստիկ պատիժ պատուհասիցն աստուծոյ. որպէս Բամայ (2) ետ բամբասել զնայր իւր՝ յորժամ ետես զմերկութիւն նոյի. եւ ի միտս նորա փոքր կարծեցուցանէր՝ մինչեւ ընկալաւ զանէծս ծառայութեան. նոյն հուր եւ այժմ մտեալ եկեղեցի, զամենեսեան առհասարակ այրէ եւ կորուսանէ բամբասանօք որողայթիւք : զի մինն չնայ՝ եւ միւսն (3) չնացողն բամբասէ. եւ չնացողն եւ բամբասողն հոսարակաց անօրինին : մինն գողանայ՝ եւ միւսն բամբասէ, եւ միապէս պատուհասին : մինն արբենայ՝ եւ միւսն զարբեցողն բամբասէ, եւ համանման զատուպարաին ամենեւին իսկ զամենայն բնութիւնս մեղաց, մինն գործէ՝ եւ միւսն բամբասէ, եւ մի համարք. քանզի ոչ եթէ զգողանալն եւ չնայն տուակ ինչ ցուցանէ պօղոս քան պրամբասողն եւ զարբեցողն. այլ միապէս

(1) Մի անգամ միայն այսպէս գրած է յօրինակին բամբասել. միւս տեղերը կը գտնենք ըստ արդի գրութեան. բամբասել.  
 (2) Բամայէ ետ գրած է յօրինակին, թերեւս գրելի է, Բամայ է՞՞կ ետ, եւ այլն.  
 (3) Յօրինակին միշտ գրուած է միւսն:

չարութեամբն միահաւասար զեկուցանէ զպատուհասն եւ հանէ յարքայութենէն. միով բանիւ նշանակէ ասելով. «Ո՛չ չունք, ո՛չ գողք եւ ո՛չ բամբասողք զարքայութիւն աստուծոյ ո՛չ ժառանգենի» Եւ արդ ահա եկից սատանայ զբերանս ամենեցուն անօրէնութեամբ բամբասանայ, եւ հանապաղ անղաղար բոյրբոյն լեզուք ամենեցուն՝ եզբօրն բամբասանս եւ հայհոյութիւնս . եւ անկասկածելի իմն սեռանեմ զանձինս որք զանօրէնութիւնսն զայն զործեն, եւ ո՛չ փութան լուանալ եւ սրբել ապաշխարութեամբ, որպէս զզոզութեամբ եւ պոռնիկութեամբ չարութիւնսն. զի եթէ զարչիս ի շնութենէ՝ զարչեա՛ ի պոռնիկութենէ եւ ի բամբասանայ . զի եթէ չար է շնութիւն՝ ընդ նմին համարեա՛ եւ զբամբասողութիւն. այլ <sup>(1)</sup> առաքեալն՝ օրէնսուսոյցն՝ առաւել եւս յուցանէ զբամբասանայ անօրէնութիւնս՝ ասելով, եթէ «Ամենայն որ բամբասէ զեղբայր իւր՝ զօրէնս բամբասէ եւ զօրէնս զատի.» եւ ո՛ր քան զայս անօրէնութիւնք իցէ, որ օրինացն աստուծոյ ո՛չ առնելի՛ այլ աէր եւ զատիչ լինի. մի է դատաւոր, Աստուած որ փրկէ եւ կորուսանէ, զու զի՞ զատես եւ արդ տես՝ թէ քանի՞ մահուց պարտապան է՝ որ զպատիւ եւ զիշխանութիւն թագաւորին յափշտակիցէ. եւ զգտատասանն ընդ զատաւորին ինքն զատիցի. «Իմ է վրէժսնդրութիւն եւ ես հատուցից» ասէ Տէր. զու զի՞ զատես զեղբայր քո, եւ կամ ընդէ՛ր անպոսնես զնա. եւ արդ զատեալ եւ զատապարտեալ քո մեղօք. ո՛չ սոսկաս եւ զողաս զգատել զայլոյ գատաստան, որ ո՛չ եթէ զմարդ ոք արհամարհեալ թշնամանեցեր, այլ զԱստուած եւ զպատիւ եւ զիշխանութիւն նորա . յանդգնեալ գատիս զգտատաստան նորա, եւ ո՛չ յիշեօ գտասցեալն ի սրբոյ Աւետարանէն. «Մի՛ գատիք զի մի՛ գատիցիք, զի որով գատաստանաւ գատիք զատելոց էք» Եւ ասէ. Սրբոց է գատել՝ եւ անարատից է յանդիմանել. եւ զայն՝ առանձինն աղաչանօք եւ ո՛չ հրատարակաւ զմեղս ուրուք յանդիմանել. կամ գաղտ ի նմանէ ի լսելիս ուրուք բամբասել. որ են մեղք ահեղք եւ անօրէնութիւնք սաստիկ. զի որ ինքն ի խեղութիւն, <sup>(2)</sup> եւ զայլոյ խեղութիւն բամբասիցէ եւ թշնամանիցէ, ո՛չ ապաքէն առաջ քան զնա՝ զինքն թշնամանիցէ. Այլ զիւրն՝ թէ բիւր չարիք իցեն՝ ծածկէ

(1) առաքեալ, աստուած, եւն. այսպիսի զլեազիր գրեւի տառք յօրինակին պարզ նօտարգիւր են շատ տեղ :

(2) Ուղղելի կարծեմ՝ այսպէս. զի որ ինքն ի խեղութեան է, եւ այլն :

եւ խաղաղէ. եւ կղբօրն՝ թէ սուղ ինչ յանձանք <sup>(1)</sup> իցէ՝ սահի չրջի եւ յամենեցուն լսելիս արկանէ. եւ լինի դառն դահիճ եղբորն յանցանաց, Եւ իւրում ականն զերան կայ՝ եւ ծածկէ. եւ զիւրում եղբօրն՝ սրոնէ. Սյլ եւ կեղծաւոր կոչէ. «Կեղծաւոր, հան նախ զղերսնդ յականէ քումէ եւ ապա մատիր հանիլ զչիւզ յականէ եղբօր քո» Եւ արդ՝ ո՛վ իցէ քան զնա սնամօթ, որ զիւր մեղսն գիտիցէ, եւ զայն անփոյթ արարեալ հետաքրքիր եղբօրն մեղացն լինիցի. Բամբասէ ի բաղմոց լսելիս, եւ զայն ոչ իմացաւ եթէ ոք ի յանցանս ինչ իցէ՝ եւ զեղբայրն բամբասէ, նովին տանջանօք ինքն տանջեսցի. <sup>(2)</sup> զի տանջանս որ վասն մեղացն՝ գործելոցն էր պատրաստել, նոյն տանջանօք են ի վերայ բամբասողաց:

Եւ արդ՝ ընդէ՞ր այդպիսի անեղ տանջանօք դատադարեւացիս <sup>(3)</sup>. եւ կամ զինչ ի բամբասանացդ օգտեցար. զո՞ր ցանկութիւն կարեացդ քո կատարեցեր. եւ կամ զո՞ր յաճախութիւն ընչից շահեցար. քաղցո՞ւ ինչ մխիթարութիւն ստացար ի բամբասանացն, կամ մերկութեան զինչ օգուտ գտեր. եւ ոչն <sup>(4)</sup> աւելի գտանես, բայց միայն սոսկ զստանայի կամոն կատարեցեր. որ հանապաղ յամտեալ կան ի չարիս, եւ ի մտացն ծրնուցանեն բամբասանս. յուսոյեալ հետաքրքիր չրջին եւ խօսին զեղբօրէն չարութիւն. կամ յայլմէ իմն լուեալ՝ յաւելուն ի չարիս: Եւ ստելի ամենեցուն զեղբայրն կաղուցանե՞ն <sup>(5)</sup>. Ընդ ուրոյ պայլ՝ ակզութեանց՝ ինքն դատապարախ ի բաղմոց լսելիս: Եւ ոչ լսես մեծի քարոզին թէ «Մի՛ յաւաջ քան զժամանակն պատիք, մինչև եկեսցէ Տէր՝ որ լուսաւոր անէ զպաշտելիս խաւարի.» եւ ապա իւրաքանչիւր զգործոց գովութիւն եզիցի. ինքն Տէր է հատուցանող բարեացն՝ դրարիս, եւ չարեացն <sup>(6)</sup> զչարիս. դու զի՞ գտտես զեղբայր քո, կամ ընդէ՞ր անկասկես եւ

(1) Այսպէս յօշոնակին ամենուրեք:

(2) Ուղղելի կարծեմ այսպէս. Զի տանջանս (կամ տանջանք), որ վասն մեղացն՝ գործելոցն (այսինքն գործողացն) էր պատրաստեալ. նոյն տանջանք են ի վերայ բամբասողաց:

(3) Յօրինակին պակաս է « դելն»:

(4) Ուղղելի կարծեմ եւ ոչ ինչ «-ելի»:

(5) Հոս դէմքերու շփոթութիւն կը աննուի, զոր այսպէս պարզել լու կը համարիմ: Որ (այսինքն նոքա որ, մտրդիկն որ) հանապաղ... բամբասանս, յուսոյեալ... չրջին եւ խօսին... կացուցանեմ... ինքն (ինքնին ?) դատապարանեմ:

(6) Ուղղելի չարացն:

բամբասան զնս. ահաւասիկ դատուորն առ դուրս կայ, որ հասուցանէ իւրաքանչիւր ըստ գործոց:

Եւ արդ որպիսի՞ տանջանօք (1) մասնիցիս, որ ոչ միայն զեղբարս այլ եւ զվարդապետս եւ զքահանայս բամբասես, քանզի ամենեւին լցեալ ես սաստիկ անիրաւութեամբ եւ ամենայն մեղօք կաս ի հնազանդութիւն թշնամոյն, մինչև անեղ անիրաւութիւնս կործանեալ Վասն զի անօրէն թշնամին յանապատին նախ ժողովրդեան իորայելի եւ թշնամանել զՄովսէս՝ եւ ապա զԱսատուած արհամարհել: Եւ Հրէական սպզին, նախ զմարդարէսն կոտորեալ, եւ ապա զԲրիստոս սպանանել: Սոյնպէս Յուդայի, նախ զաղբատացն զողանալ եւ ապա զՏէյն մասնել, ըստ նմին օրինակի զբամբասողսն՝ նախ զընկերն բամբասել եւ ապա զքահանայն եւ զվարդապետն: Որոց բամբասանք առ (2) Ասատուած կանոնն. զի ինքն Բրիստոս ասէ. «Որ զձեզ բնդուռի զիս բնդուռի, եւ որ զձեզ անարգէ զիս անարգէ.» եւ ամենայն որ զքահանայն եւ զվարդապետն բամբասէ զԲրիստոս թշնամանէ, զի քահանայն եւ զվարդապետն քեզ պատուել արժան է եւ ոչ անարգել. «Յաթոռն Մովսէսի նստան զպիրքն . . . զամենայն զոր ասեն ձեզ եւ պատուիրեն՝ արարէք եւ սրահցէք. բայց ըստ գործոց նոցա մի՛ առնէք.» զի անիրաւս գործեն:

Ոչխար ես, մի՛ ընդդէմ հովուին յառներ (3): Աշակերտ ես, մի՛ զատեր զվարդապետն: Զօրական ես, մի՛ պատերազմիր ընդդէմ թագաւորին: Աշխարհական ես, զպատիւ քահանային մի՛ արհամարհեր: Հայեաց ի Կորիս եւ ի Դաղան եւ յԱբրիսն, որք զպատիւ քահանայութեան արհամարհեցին, եւ հակառակ կացին Մովսէսի եւ Ահարոնի. անս զի պատառեցաւ երկիր եւ եկու զնոսս. զզոյշ լեր, զուցէ եւ դու զնոյն փորձ առնուցուս՝ որ զպատիւն արհամարհես: Բեզ՝ ոչ եթէ բամբասել զառաջնորդս հրամայեցաւ, այլ ունկնդիր լինել եւ պատուել: «Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց՝ եւ հպատակ կացէք նոցա, ասէ. զի նոքա աքնին վասն ողւոյ ձերոց, որպէս զի համարս տացին ընդ ձերս» Եւ զու խտտութեամբ պատերազմիս ընդ նոսս (4): Տէս զի ոչ ընդ նոսս այլ ընդ Ասատուծոյ մարանչիս, որ զպատիւ քահանայութեան շնորհեաց սոցա (5): Զի ամենայն

(1) Ուղղելի յորդէի պաշտօնս: (2) Յօրինակին պակաս է առ:

(3) Յօրինակին. հովին առներ:

(4, 5) Յօրինակին նոցա զբաժ է այս երկու տեղս:



## ԾՆՆԴՈՑ ԳԻՐՔՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

### ՎԵՅՕՐԷՒՑ ՆՈՐ ՄԵԿՆՈՒԹԻՒՆՆ

Համաձայնութիւն ծննդոց աշխարհաստեղծութեան եւ  
Գիտութեան աշխարհակազմութեան.

Ծննդոց առաջին գլխոյն բառական բացատրութիւնն տա-  
լու չինք մենք, այլ նպատակնիս է Գրոց պատմութեան բնա-  
կան գիտութեանց հաւանական դրութեանց համաձայն ըլլալն  
ցոյց աալ, Առ այս ստեղծագործութեան իւրաքանչիւր օրն առ-  
նելով՝ այժմեան գիտութեան ներկայ վիճակէն երկրազնախի գի-  
տական պատմութիւնն պիտի տանք:

Առաջին օր. 1. «Ի սկզբանէ արար Աստուած զերկին եւ  
«զերկիր» 2. Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ, եւ խա-  
«ւար ի վերայ անդնդոց . եւ հողի Աստուծոյ շրջէր ի վերայ  
«ջուրց: 3. Եւ սասց Աստուած. Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: 4.  
«Եւ հստս Աստուած զլոյսն զի բարի է. եւ մեկնեաց Աստուած  
«ի մէջ լուսոյն եւ ի մէջ խաւարին. 5. եւ կոչեաց Աստուած  
«զլոյսն փիւ, եւ զխաւարն կոչեաց զիշեր. եւ եղեւ երեկոյ՝ եւ  
«եղեւ վաղորդայն, օր մի:»

Երկու զլիաւոր եղելութիւնք՝ նիւթոյ լինելութիւնն եւ  
լուսոյ երեւումն՝ առաջին օրուան մէջ կը տեսնեմք: Իրաւ է որ  
եթէ լաւ ուշ գրուի՝ առաջին օրէն գուրս է նիւթոյ ստեղծումն,  
որով բուն իսկ ստեղծումն. եւ առաջին օրն Եղիցի լոյս հրա-  
մանաւն կ'ըսկսի. այլ մեզ այսչափ մանրամասն այս կէտն պըր-  
պըտել հարկ չէ. զի կարեւորն է զիտնալ՝ թէ արտաքին գի-  
տութիւնք Գրոց սոյն հատուածին հետ ինչ կերպ համաձայ-  
նութիւն կամ նմանութիւն ունին, ինչպէս ի սկզբան անդ ըսինք:

Եթէ զրական գիտութիւնն փեղերաց ծագման վրայ ուղ-  
ղակի չվարդապետեր՝ սակայն իր նշանաւոր ներկայացուցչաց  
բերնով անուղղակի կը խօսի: Laplace այս մասամբ տեսու-  
թիւն մը պարզած է, զոր աշխարհ գիտէ, եւ մինք երկու խօս-  
քով միայն քաղենք:

Երկիր՝ եւ մեր մոլորակային դրութիւնն ամբողջ, արեգակն

միտալն հաշուելով, ի սկզբան անհուն միզամածի մը՝ կազային վիճակի մէջ գանուելով՝ մասունքն էին:

Այդ անհուն միզամածն՝ ձգողական օրինօք՝ բազմաթիւ մտանց կը բաժնուի. որոնք խտանալով կղզիացան աւելի եւս, եւ գնդակերպ ձեւն առին երկնային մարմնոց յատուկ ։ Լոյսն իրենց մասնկանց մերձեցման ընական արդիւնքն եղաւ ։ Այս մասնկանց իրարու հետ չփումն բազադրութեանց պատճառ եւ զաւ. եւ այս կերպով՝ ինչպէս մինչեւ այսօր՝ ջերմութիւն եւ լոյս ծնաւ:

Հաւանական է թէ այս երևոյթ նախ մեր արեգակնային դրութեան ամենէն փոքրիկ մարմնոյն վրայ տեսնուած ըլլայ . ինչպէս է լուսինն. վասն զի ըստ Լարլասի դրութեան՝ երկնային իւրաքանչիւր մարմնոց այս ձեւափոխութեան տեւողութիւնն իր զանգուածին համեմատական է:

Այս դրութեան մէջ շեղ կարեւոր չէ ճշմարտութեան չափն ընտրել. հնար է թէ բուն իսկ այս ըլլայ եզելութիւնն, հնար է թէ զուտ բանաստեղծութիւն ըլլայ այս . վասն զի որչափ ալ գեղեցիկ բացատրութեամբ հիւսուած նկարագիր՝ սակայն այս յայտնի է՝ որ ոչ Լարլաս ներկայ էր այդ եզելութեան եւ ոչ ալ իր աշակերտներէն ոք. եւ այս եւս՝ զի այդ բացատրութեանէն զուրս ճամբայ չկայ բնիլ չէ ։ Ուստի որոնք որ Մովսէսի մեծապէս վրիպած ըլլալն կ'ուզեն ցոյց տալ արեգական ստեղծումն երեք օր առաջ լուսոյ ստեղծումն կարգալով՝ իրենց հազին վրիպակն կը յայտնեն: Այ՛ո՛, այնպիսի դարու մը մէջ յորում Մովսէս կը վարդապետէր՝ զարմանալի էր եւ մտնաւանդ թէ իբր վրիպակ կրնար նկատուիլ՝ հասարակաց միակ ծանօթ լուսոյ ազրիւրէն զուրս նոր լոյս մը քարոզելն. եւ այս սքանչելի եւս, զի այս անհրաժեշտ լոյսն Մովսէս ուղղակի կամ անուղղակի (ի Հարց աւանդութենէ) աստուածային յայտնութեամբ ստացած էր: Ո՞՞՞նք կրնան զուրէ կասկածիլ՝ թէ ժամանակին դիտութենէն. կ'ընդունինք. բայց այս եւս նշան մ'է՛ թէ Ս. Գրքը շատ շտապաւ չեն խճրճիր. եւ ո՛հ, եւ եթէ այս էր անցեալ դիտութիւնն՝ ներկայիս ո՛ւր է յառաջդիմութիւնն: Bacon ըսած է. եթէ սակաւիկ մի դիտութիւն Աստուծմէ կը հեռացունէ՝ շատ դիտութիւն առ Աստուած կը տանի. նոյն այս խօսքն կրնամք Ս. Գրքոց եւս յարմարել:

Ծննդոց առաջին օրէն կանխողն՝ եւ առաջին օրն՝ բուն երկրաբանութենէն զուրս է. ըստ որում սա ջրոց յատակն զնստա-

կան խաւերու կազմութենէն կ'ըսկսի, ուր բաւական ցրտացումն՝ կեանքն ցոյց կուտայ: Այս առաջին օրուան մէջ կրնամք զիտութեան ենթադրած անհուն միջոցն փակել. յորում երկիրս միշտ կաղային վիճակին մէջ՝ անշուշտ իրմէ առաջ թանձրացող լուսնին վրայ արեգական պաշտօնն կատարեց:

Ծննդոց երկրորդ տունն՝ մտնաւանդ աներեւոյթ եւ անպատրաստ բառերն՝ այդ վիճակն ցոյց կուտան:

Երկրորդ օր. — «Եւ սոսայ Աստուած. Եղիցի հաստատութիւն ի մէջ ջրոցդ, եւ եղիցի մեկնել ի մէջ ջուրցդ եւ ջուրց: Եւ եղեւ այնպէս 6. Եւ արար Աստուած զհաստատութիւնն, եւ անջրպետեաց Աստուած ի մէջ ջրոյն որ ի ներքոյ հաստատութեանն, եւ ի մէջ ջրոյն որ ի վերոյ հաստատութեանն. 7. Եւ կոչեաց Աստուած զհաստատութիւնն երկին . . . օր երկրորդ: »

Երկրիս միգամածն առաջին օրն կաղային վիճակի մէջ՝ երկրորդ օրն կ'ըսկսի խաւնալ եւ հեղուկ վիճակի կ'անցնի: Ապա առաջին թիթեւ խաւն կը թանձրանայ լոյծ մկանանց վրայ: Ներքին ջերմութիւնն՝ որ մինչեւ այն ատեն ուղղակի ազդելով ջրոց վրայ՝ շոգիացուցած էր վայն, կը դադրի մեղմիւ. եւ ծովերն կը գոյանան: Այս է 6 տան ջրոց բաժանումն: Այլ միջնուրտն զեռ հոծ թանձր ամպերով՝ մինչեւ չորրորդ օրն երկնից լուսաւորքն կը խափանէ: Երկրորդ օրուան մէջ՝ մթնոլորտի գոյացումն, ջրոց բաժանումն կը տեսնեմք:

Ս. Գրոց մեկնչաց տմանք երկրորդ օրուան ջուր բառովն կ'ուզեն երկրիս կաղային միգամածն հասկնալ. խոկ վերին եւ ներքին ջրոց բաժանմամբն արեգակնային զրութեան մոլորակային միգամածներու եւ երկրայնոյս յիրերաց անջատումն: Սակայն բռնաղբոս է այս մեկնութիւն: Ս. Գրոց մէջ զլիւաւոր զիտելի բան մ'է լեզուն. Մովսէս եթէ հասարակ լեզուաւ խօսած չըլլար՝ ունկնդիրք բան չէին հասկնար:

Երկրորդ օրն՝ երկրագնտիս պատմութեան քիչ մ'աւելի յառաջադէմ ժամանակին հետ զուգելով՝ ջուրն պարզապէս ջուր կը նկատեմք. Եւ այս բնական առումն այնչափ կարեւոր է՝ զի երրորդ օրն բուսոց սեպհական ըլլալով՝ առանց ջրոյ եւ լուսոյ անհնարին է այդ:

Եթէ այդ մեկնութիւն ճշմարիտ ըլլար՝ Ս. Գրոց մէջ մեծ պակաս մը պիտի տեսնուէր: Երկրագնտիս նախկին կեղևին

կազմութեան եւ իր վրայ կենաց առաջին երեւման մէջ պահանջուած երկար ժամանակն Մննդոց մէջ պիտի պակսէր. մինչդեռ ջուրն ջուր հասկնալով՝ երկրորդ օրն այդ միջոցն կը ներկայացունէ :

Մինչև այս միջոց բուն երկրաբանական դարէն զուրս ենք. այսինքն անկենդան ժամանակի մէջ, յորում դեռ առաջին կեսնքն երեւցած չէ : Աշխարհիս ստեղծման առաջին վայրկենէն մինչև երկրագնտիս առաջին պատենին կազմութիւնն՝ յորում երկրիս կազային ժամանակն է՝ կրնամք տիեզերական դարն կոչել : Իսկ երկրորդ ժամանակն՝ յորում կ'ըսկսի թանձրանալ եւ կեղեւով պատիլ՝ կենաց երեւման պաշտած երեւելու համար, կրնամք կազմական դար անուանել :

Ասկէց վերջը իրական եղելութեանց առջև ենք, փոխանակ մտացածին ենթադրութեանց. եւ կը տեսնեմք որ Գիտութիւնն աւելի մտերիմ համընթացութիւն ունի Գրոց հետ :

Երրորդ օր . — 8. « Եւ ասաց Աստուած . Ժողովեացին շուրքդ որ ի ներքոյ երկնից ի ժողով մի , եւ երեւեացի ցա՜մաքն : Եւ եղև այնպէս . եւ ժողովեցան ջուրքն որ ի ներքոյ «երկնից՝ ի ժողովս իւրեանց, եւ երեւեցաւ ցամաքն : 9. Եւ «կոչեաց Աստուած զցամաքն երկիր, եւ զժողովս ջուրցն կոչեաց ծովս . եւ ետես Աստուած զի բարի է : 10. Եւ ասաց «Աստուած . Բղխեացէ երկիր զբանջար խոտոյ, սերմանել սերմն ըստ ազգի եւ ըստ նմանութեան . եւ ծառ պաղաբեր՝ առնել պտուղ ըստ ազգի իւրում, որոյ սերմն իւր ի նմին ըստ ազգի «ի նմանութիւն ի վերայ երկրի : Եւ եղև այնպէս : 11. Եւ եւ «հան երկիր բանջար խոտոյ, սերմանել սերմն որ է ի վերայ ա՜մենայն երկրի . եւ փայտ պաղաբեր՝ առնել պտուղ որոյ սերմն «իւր ի նմին ըստ ազգի ի վերայ երկրի . եւ ետես Աստուած . . . « 12. օր երրորդ : »

Երրորդ օրն կ'ըսկսի ծովերու կազմութեամբ, գեղեցիկ շարունակութիւն մ'է այս երկրորդ օրուան միջնոյրրաին հոծ գոլոչեաց խտացմամբ անդադար տեղատարափներուն : Զուրերն քաշուելով կը կազմուի պաշտածաւոր դեպիսն յուսովի բուսականութեամբ, անլուր արգաւանդութեամբ. ուսկից ունիմք այս օրուան ճարտարութեանց մղիչն՝ հանածութիւն, առաջին դարուն երկրաբանական արդիւնքն : Գուցէ թէ մեծամեծ զանազանութիւնքն՝ որ այսօր կը տեսնուին՝ չկային այն ատեն բուսականաց մէջ, այլ եղածն արատ էր եւ կորովի :

կրնամք այս գարուս մէջ ստորին կարգի քանի մը միջա-  
տաց գոյութիւնն հաստատել, ինչպէս են՝ ճճիք, միջաք, խե-  
ցեմորթք, գորտաղղիք, ձկունք : Եւ մանաւանդ թէ զասոնք  
բուսականաց տիրապետութենէն տաջ կրնամք նկատել, վասն  
զի բոյսք ամխաբէր գարուն են, մինչդեռ այդ կենդանիք սի-  
լուրեան :

Ամենեւին գիտարելու չէ՝ ինչպէս ոմանք մեկնիչներէ կը  
կարծեն. դիտնալու է որ Մովսէս երկրաբանական գարուց զը-  
խաւոր կէտն միայն մեր առջեւ կը պարզէ : Ուստի եթէ երկ-  
րաբանի մը հարցուի առաջին գարուն զխաւոր տիրոջն, ա-  
սանց վարանելու կ'ըսէ. հրաշալի բուսաբերութիւնն, առ որով  
անտես կ'ըլլան ջրոց մէջ բնակող կենդանիքն : Ասկէց աւելի  
դիտական ճշգրութիւն չենք կրնար պահանջել սրբազան զրչէն,  
որուն նպատակն երկրաբանական գասաղիրք չինել չէ :


Կը համարուի թէ Մովսէսի առջեւ արարչագործութիւնն  
իրր զանազան պատկերներու նկարներ երեւցած են ի տեսչանս  
եթէ այսպէս՝ երրորդ նկարին մէջ Մովսէսի ուշն զբաւող հի-  
անալի բուսականութիւնն պիտի ըլլար, եւ ոչ ջրոց խորն մըխ-  
ուած կարգաւ եւ թուով նուաստ կենդանին : Դիտելի է որ զրիչն  
այդ կենդանեաց գոյութիւնն չուրանար : Հինգերորդ օրն կեն-  
դանեաց վրայ խօսելով չիշեր զանոնք իբր վաղուց գոյացած .  
վասն զի այդ օրուան նկարին մէջ ուշադրաւն է ջրային կամ  
երկակենցաղ մեծամեծ վիթխարիքն : Մովսէսի նպատակն ըլլա-  
լով՝ զՆերայեցին եզրապատիան եւ քանանացի բազմաստուածու-  
թենէ խալսել՝ կարեւոր չէր կրնար համարել իւրաքանչիւր նկա-  
րու մանրամասն ճշգրութիւնն տալ. բուսական էր իւրաքանչիւրն  
ընդհանուր կերպով միոյ Աստուծոյ արարած ցոյց տալ ժողո-  
վըրդեան, եւ քանցել անոնց մտքէն ժամանակակից պաշտօնն  
եւ պատիւ՝ զոր այնպիսեաց կ'ընծայէին իրենց մերձաւորք եւ  
զրացիք :

(Շարայարեկի)

## ՅԱՐԱՐԵՐՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԸՆԴ ՄԱՐԴԿԱՆ

և

### ՄԱՐԴԿԱՆ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ



Բնական դիտութեանց յառաջագիմութեամբքը արդի դարուս բնագիտական անձինքներէն շատերը այնչափ զարգացած կարծեցին զիրենք՝ որ իրենց բնութենէն զեր ի վերոյ բարձրանալով՝ անկէ վեր չուզեցին նախ բնազանցական կարգին մէջ էակներ դիտել, եւ յետոյ տրամաբանական կարգին մէջ իբր մի միայն կշիռ եւ չափ ամէն ճշմարտութեանց ստանելով զբնական խելքն չուզեցին անոր ըմբոնածէն վեր ճշմարտութիւններ ընդունիլ: Որով եւ բնական էր որ տակաւ առ տակաւ հաւատոյ ճշմարտութեանց յարմարցնելով նոյն չափն՝ զայնս իբր հակասական կամ գոնեա իբր անկարելի արհամարհէին: Այլ քանզի քրիստոնէական կրօնքն այսպիսի գերբնական ճշմարտութեանց եւ խորրդոց վրայ հիմնեալ մարդկութեան կը ներկայանայ իբր ճշմարիտ՝ ունելով ի ձեռին իւր ճշմարտութեան ասպցոյց հրաշից գերբնական զէպքերն եւ միանգամայն կը հրաւիրէ զմարդիկ իրմով դիմելու առ գերբնական վախճան մը, ուստի եւ այն փրոցողոց իմաստասէր բնազէտք զայս ալ աւելորդապաշտական հաստատութիւն մը եւ անստոյգ ընկերութիւն անուանելէ չքաշուեցան: Եւ այսու հարկադրեցան նոյն խկ իմաստասիրական ճշմարտութիւններ ալ մխաւիլ՝ որք աւելի հաւատոյ ճշմարտութեանց հետ յարաբերութիւն մ'ունէին, եւ ըստ զանազան միտեալ ճշմարտութեանց ի պէս պէս իմաստասիրական ազանդս բաժնուեցան:

Ասոնց ամենուն Եախապաշարական սկզբունքն ըլլալով գերբնական անկարելիութիւնը, որով եւ նորին բնական իմացականութեան ընդդիմամարտին՝ անշուշտ հիմէ խախտած պիտի ըլլան նոքա՝ եթէ անոնց հակառակ ճշմարտութիւններ ի քրիստոնէայ փիլիսոփայից ապացուցուին: Ինչպէս եւ արդարեւ յաջողած խկ են, պէտք էր ալ որ յաջողած ըլլային, քանզի ուղղագատ խելքն եւ միանգամայն անկէ ծագած ճշմարտ վիճիստի այտութիւնն ոչ միայն չէր կրնար հակառակիլ գերբնական

ճշմարտութեանց՝ ի նոյն անսխալ եւ անփոփոխ ազդիւրէն առաջ եկած ըլլալով, այլ նաեւ ստորակարգեալ ըլլալով ինքն գերբնականին, ինքն անոր եւս կը ծառայէ, եթէ ոչ զայն ըմբռնել տալով մարդկանց, զէթ պատրաստել տալով անոնց միտքն նախաշաւիղ ճշմարտութեանց ցուցակութեամբ, եւ պաշտպանելով նաեւ զայնս ընդդէմ հակառակողաց, Այս ըսածնուս թէպէտ յայտնի ապացոյց է ամբողջ անստորիւր եւ անսայթաք փիլիսոփայութիւնն, բայց մեք ուզելով ոտխայ գէմ աւելի ուղղակի եւ մերձակայ մաքառմամբ զբաղիլ՝ յապացոյց նոյն ճշմարտութեանց բաւական կը համարիմք բնական խնդրով եւեթ եւ ճշմարիտ փիլիսոփայութեան սկզբունքներով ցուցնել եւ հաստատել ճշմարտութիւն մը, որով մինչ կրթմանած պիտի ըլլանք մեր հակառակողաց նախասյուշարական եւ յանդուգն դրութիւնն՝ թէ չկայ գերբնական կարգ մը՝ քանզի կարելի չէ ասն, միեւնոյն ատեն ցուցուցած պիտի ըլլանք թէ որչափ ըստոյց է ճշմարիտ փիլիսոփայութեան հաւատաց հակառակ չըլլալը:

Բայց նախ եւ առաջ հարկ է որ մեր ոտխները մեր ընթերցողաց առջեւը դնենք, թէպէտ եւ անոնք արդէն ամենուն ծանօթ են: Ասոնք ալ երկուքի կը բաժնենք՝ ըստ որում մեր առաջարկելիք կամ ընդհանուր կամ մասնական նախադասութեանց հակառակ կը դասուին: Հոս միայն ընդհանուրին գէմ եզոզները յիշենք. միւսները մէն մի նախադասութեանց ըստ տեղւոյն յիշելու պահելով: Առաջին տեղը կը բռնեն քնասպաշտք (Naturalistœ) որք ոչ միայն կը ժխտեն եւ կ'ուրանան որ եւ իցէ գերբնական կարգի գոյութիւնն եւ կարելիութիւնը, այլ նաեւ որ եւ իցէ բնութենէն վեր էակներու ըլլալը: Ո՞ր հիման վրայ կ'ոթընելով իրենք նախ Աստուծոյ ըլլալը կը ժխտեն եւ այնու ամէն մարդուս եւ Աստուծոյ մէջ յարաբերութեան կապ ձող ճշմարտութիւնները անամօթաբար կ'ուրանան:

Ասոնցմէ վերջը՝ աւելի բազմաթիւ խմբով մեզ կը ներկայանան՝ որք ամէն ճշմարտութիւն մարդկային բանիւ (Ratio) կշռել եւ չափել ուզելով անկէ վեր եղածները չեն ընդունիր: Եւ եթէ կայ ալ ըսեն, ինչպէս իրենցմէ շատերը կ'ընդունին, Աստուած մը, այս էակն մարդուս հետ ամենեւին յարաբերութեան մէջ չէ: Ասոնք կը կոչուին քանասպաշտք (Rationalistœ):

Այժմ մեր առաջարկութիւնն ներկայացնելու պատշաճ տեղն համարելով զայն հետեւեալ մասերով առ աչօք մեր ընթերցողաց կը պարզենք:

Ա. -) Աստուած կայ եւ է ի յարաբերութեան ընդ մարդկան թ) իբր ստեղծիչ եւ թ) իբր պահպանիչ եւ կառավարիչ նորին:

Բ. Մարդս -) ըլլալով անմահ ըստ հոգւոյն թ) է ի յարաբերութեան ընդ Աստուծոյ իբր ընդ վերջին վախճանի:

Գ. Յորմէ կը հետեւի -) անհրաժեշտ հարկաւորութիւն կրօնից եւ թ) գերբնական կարգի մը կարելիութիւնը:

Այս առաջարկութեանս այսպէս վերածուելէն կը յայնուրի թէ երեքին մասունքն ալ ունենալով իրենց մասնական եւ յատուկ նախադրութիւնները պէտք է մի առ մի ի յնին աւնուի եւ ի մէնջ ապացուցուի:

#### ԱՍՏՈՒԱԾ ԿԱՅ

Նախագիտելիք առաջին : Որպէս զի խնդիրն սահմանուի եւ պարզուի նայելու է նախ թէ ինչ կ'իմանանք Աստուծոյ անուամբ Արդ Աստուած ըսելով կ'ըմբանենք թէ առաջին չարժիչ մը որ ուրիշէն չարժեալ չըլլալով ինքն անչարժ կը մնայ , թէ առաջին արարիչ պատճառ , թէ հարկաւոր եւ ամենակատար էակ մը, որով եթէ ցուցունելու ըլլանք այսպիսի էակի մը կայ ըլլալը՝ ապացուցած պիտի լինիմք Աստուծոյ գոյութիւնը :

Նախագիտելիք երկրորդ : Իսկ ապացոյցներուն ընթացքին մէջ թողլով էակարանաց (Ontologistoe) եւ Աւանդականաց (Traditionalistoe) բռնած հակառակ ընթացքները , յորս առաջինք ի յաջորդ պատճառէ կը յանդգնին ապացուցանել սոյն մեր դրած առաջարկութիւնը: Եւ միւսներն թէ ի յաջորդ եւ ի հետեւորդ պատճառներէ ապացուցանելը անկարելի համարելով միայն աւանդութենէն զայն կ'ուզեն հաստատել: Մինք միջին ճամբան բռնելով, դպրոցաց հրեշտակին Ս. Թովմայի Ազուխնայւոյն առաջնորդութեամբ անաստուածից դէմ միայն ի հետեւորդ պատճառներէ կ'ուզենք հաստատել մեր վերոյկարգեալ առաջարկութիւնը:

1<sup>0</sup> Ամենայն ինչ որ չարժի՝ յայտէ չարժի . Արդ ի կարդի չարժիչ պատճառաց չէ մարթ յանսահմանս յառաջ երթալ. Ուրեմն զոյ չարժիչ մը ոչ յումեքէ չարժեալ: Արդ չարժիչ սչ չարժեալ անուամբ կ'իմանանք զնոյն ինքն Աստուած: Ուրեմն Աստուած կայ եւ գոյ:

Ապացուցանեմք գլեժազոյն (Major propositio)

Որ ինչ չարժի կամ ըստ ինքեան (Per se) կամ ըստ պա-

տահման (Per accidens) յայլմէ շարժի • Իսկ արդ որ ինչ շարժի միշտ կամ ըստ ինքեան կամ ըստ պատահման կը շարժի • Ուրեմն ամենայն ինչ որ շարժի յայլմէ շարժի :

Ապացոյցիս մեծագոյնը կը ցուցունենք այսպէս :

Նախ ըստ պատահման շարժողներուն նկատմամբ :

Որ ինչ ըստ պատահման շարժի՝ ուրիշին շարժմամբ կը շարժի • զոր օրինակ, Նաւուն կայմը , որ նաւուն շարժմամբ կը շարժի • Արդ շարժիլ շարժմամբ ուրիշին՝ է շարժիլ յայլմէ • Ուրեմն որ ինչ շարժի ըստ պատահման՝ յայլմէ շարժի :

Երկրորդ ըստ ինքեան շարժողներուն նկատմամբ կ'ապացուցանեմք նոյն մեծագոյնն այսպէս :

Որ ինչ կամ ի բնութենէ կամ ի բնութենէ շարժի՝ յայլմէ շարժի • Արդ որք շարժին ըստ ինքեան կամ ի բնութենէ կամ ի բնութենէ շարժին • Ուրեմն որք շարժին ըստ ինքեան՝ յայլմէ շարժին :

Յայտնի է փոքրագոյնն (Minor propositio)

Կը ցուցունենք նորին եւս մեծագոյնն •

—) Ի բնութենէ շարժի, որուն շարժումը յարտաքուստ կուգայ • Արդ այն որ յարտաքուստ ունի իւր շարժումը յայտնապէս ուրիշէն կը շարժի • Ուրեմն որ ի բնութենէ շարժի՝ յայլմէ շարժի :

Ք) Ի բնութենէ շարժեալներուն նկատմամբ, այսպէս •

Որք ի բնութենէ շարժին կամ անկենդանի կամ կենդանի են • Իսկ արդ որք անկենդանի կամ կենդանի են ուրիշէն կը շարժին • Ուրեմն որք ի բնութենէ կը շարժին, յայլմէ կը շարժին :

Յայտնի է հոս մեծագոյնն •

Յուցանեմք զփոքրագոյնն •

Նախ անկենդանեաց նկատմամբ •

Որովհետեւ կիժէ անկենդանի է կամ կը շարժի միայն ձգողութեամբ (Per attractionem) կամ ուրիշ արտաքին պատճառէ մը, եւ այն ատեն յայտնապէս ուրիշէ կը շարժի • Իսկ եթէ կը շարժի ներքին հակմամբ մը (Per Inclinationem internam) եւ կամ զօրութեամբ շարժում պատճառող սկզբան մը, եւ այն ատեն կը շարժին, ինչպէս յայտնի է, այն անկենդան տաարկային մէջ այն սկզբունքը կամ յատկութիւնը սուղէն, որ սկզբունքը կամ այլապիչ, կամ ծննդական, կամ ստեղծական է :

Երկրորդ կենդանեաց նկատմամբ •

Կենդանիք տարբեր նկատմամբ կը շարժին, եւ տարբեր նկատմամբ կը շարժեն: Այս է՝ կը շարժեն իբր կենդանի իրենք զիրենք, զոր օրինակ, երբ ձին կը շարժէ զինքն՝ հոս շարժող կ'ըստի կենդանին եւ ոչ շարժեալ, վասն զի զինքն հոս կը նրկատեմք իբր կենդանի եւ ոչ իբր մարմին մը: Ընդհակառակն կենդանիք կը շարժին, երբ նոցա շարժումն նկատուի որ եւ իցէ մարմնոյ մը շարժման պէս, զոր օրինակ, ձին ի նաւին կը շարժի ընդ նաւին ոչ իբր ձի կենդանի, այլ իբր որ եւ իցէ մարմին որ ի նաւի են: Ուստի եւ այն նկատմամբ որով շարժեալ են կենդանիք, եւ յօրինակին ձին ի նաւին, միշտ կը շարժին յայլմէ: Որով եւ ստոյգ կը մնայ թէ այն ամէնն որ կը շարժի՝ յայլմէ կը շարժի:

Կը մնայ մեզ վերը դրուած զլիսուոր ապացոյցին փոքրագոյնը ցուցանել թէ՛ այսինքն, ի կարգի շարժիչ պատճառաց չէ մարք յանահմանս յառաջ երթալ:

Ի կարգի շարժիչ պատճառաց յանահմանս յառաջ երթալն կը խնդրէ շարժիչներուն անսահման շարք մը, որոց իւրաքանչիւրն ուրիշէն շարժեալ կը շարժէ զայլս: Արդ այս անսահման շարքն անկարելի է: Ուստի չէ մարթ ի կարգի շարժիչ պատճառաց յանահմանս յառաջ երթալ:

Պարտ է ապացուցանել զփոքրագոյնն:

1) Որովհետեւ անսահման թիւն ի ներդարձութեան (In actu) չարտ իր, քանզի նա հակասական է:

2) Որովհետեւ այն ամենայն որ շարժի՝ յայլմէ շարժի, որով ըստ այնմ շարժէ՝ ըստ որում շարժի, Իսկ արդ եթէ կարելի ըլլար շարժիչներուն ի ներդարձութեան անսահման շարք մը, երբեք չպիտի տրուէր այն՝ յորմէ միւսը պիտի շարժուէր, քանզի ապա թէ ոչ շարքն սահմանեալ պիտի ըլլար, եւ չըլլալով այն՝ յորմէ միւսն շարժէր, շարժումն անզի չպիտի ունենար, որ սխալ է: Ուրեմն չկրնար այս շարքն անսահման ըլլալ. եւ հետեւ արար չկրնար շարուիլ այն՝ որ շարժիչներուն մէջ ինքն ամենատառաջին ըլլալով՝ ինքն անշարժ կը մնայ, որ նայն է ըսել, անկարելի է որ շարուի ստալին ոչ շարժեալ շարժիչ պատճառ, այս է վերջապէս, անկարելի է որ Աստուած չըլլայ: Ուրեմն Աստուած կայ:

(Շարայարելի)

Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն  
ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

ՅՈՎ ՀԱՆՆԷՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես քիւ 11)

Արդ հազիւ թէ Աստուծոյ պատկերը աչքին կը զարնէ , իւր խեղճութեան յիշատակը, մեղքերը, հոգւոյն ընդդիմութիւններն առջեւը կը անկուին, եւ կ'ըսկսի լալ ու ողբալ . «Աղէ՛ , Տէ՛ր, ողորմէ՛ ինձի, յանցաւոր թախճութիւններս սուրբ հըրճուանացս զէմ կը մաքատին. որ կողմը յաղթող պիտի հանդիսանայ. չեմ գիտեր տակաւինս Աղէ՛ Տէ՛ր, ողորմէ՛ ինձի . յայանէքու զթութիւնդ, Տէ՛ր, որովհետեւ ես իմ վէրքերս չեմ ծածկեր քեզմէ : Հիւանդ եմ , ո՛վ զու՛ն՝ բժիշկ հոգւոյս . անս խեղճութիւնս , ո՛վ զու՛ն՝ ողորմածութիւնս :


Մէյ մ'ալ նայուածքը զէպ ի Յիսուսի Քրիստոսի լսաչելութիւնը կը վերցնէ, որն որ ապտտան , զարման, յոյս եւ մխիթարութիւն է մեղաւորաց. եւ կը զոչէ՛ ըսելով . «Ո՛հ ինչպիսի սիրով չես սիրած զմեզ . Հայր ամենաբարի, մեզի համար , եւ մեզի պէս մեղաւորաց համար՝ չես խնայեր՝ կը զոհես քու Որդիդ Այո՛ մեզի համար Այն՝ որ յափշտակութիւն չհամարեցաւ հաւասար ըլլալն քեզի , կը հնազանդի մահու չափ եւ մահու խաչի Մեզի համար ինքզինքը պատարագ կ'ընծայէ . միանգամայն յաղթող է եւ ողջակէզ . յաղթող է՝ ողջակէզ ըլլալուն համար . միանգամայն քահանայ է եւ պատարագ . քահանայ է՝ պատարագ ըլլալուն համար : Մեզի համար վերջապէս քու միածինդ գերիի կերպարանք կ'առնու , որպէս զի մենք՝ որ մեղաց գերի էինք , քու որդիքդ ըլլայինք : Ո՛հ , ուրեմն արդարացի է որ իրեն վրայ զնեմ իմ բոլոր յոյսս . վասն զի իրով իմ թախճութիւններս պիտի բժշկես զու՛ն . ապա թէ ոչ յուսահատութեան մէջ կ'իջնայի . ահազին եւ անհամար են՝ այո՛ , իմ տկա

բութիւններս. բայց քու զեզերուզ զօրութիւնն անոնցմէ բիւ-  
րաւոր անդամ մեծագոյն է»

Եւ զարմանալի վստահութեամբ մը կը յարէ . «Մեզացս  
բազմութենէ սոսկալով, եւ ոգորմելիութեանս բեռնն տակ ճըն-  
շուած, մտածեր էի ինքնիրենս, եւ զրեթէ առաջագրեր էի, որ  
խոյս տամ՝ երթամ անապատի մը մէջ, եւ հոն պահուր լիմ .  
զոն չուզեցիր, ո՛վ Աստուած իմ, ապահովութիւն չնորհելով  
ինձի սա խօսքերովդ. «Յիսուս Քրիստոս ամէնուն համար մե-  
սած է, որպէս զի անոնք որ կ'ապրին, ոչ եւս իրենց համար  
ապրին, այլ Անոր համար միայն, որ իրենց համար մեռած է»  
Ուստի եւ ես բոլոր անձկութիւններս քու ծոցդ կը թափեմ, ո՛վ  
Աստուած իմ, որպէս զի տեսնամ ու վայելեմ քու օրինոցդ ըս-  
քանչելիքը՝ կը ճանչնաս ազիտութիւնս՝ դաստարակէ զիս .  
զիտես տկարութիւնս՝ բժշկէ զիս . բայց չըլլայ թէ ամբարիշտ  
մարդիկ յանցանքներս երեսս զարնելով, վատութեան մէջ ձգեն  
զիս . զիտեմ թէ ինչ զնով գնուած է փրկութիւնս . Միածին  
Որդւոյդ արեամբն է, յորում պարունակուած է ամենայն զանձ  
բարեացի»

Օգոստինոս Յիսուսի Քրիստոսի կրամ չարչարանաց համա-  
պատասխանելու զիտմամբ, կ'ուզէ խառնել իւր արտասոււացը  
մէջ, յուսոյ եւ սիրոյ հառաչանացը հետ, մարմնոյ եւս մահա-  
ցուցմունքը . բարի նախանձով մը կը նախանձի Ալիքսոսի մա-  
հացուցման ոգւոյն. «Այն մարմնատանջ քաջամարտիկն, այն հը-  
րաշալի խոտակեաց անձը, կ'ըսէ, խոնարհութեան եւ ապաշխա-  
րութեան ոգւով վառուած, մկրտութեան սուրբ խորհրդոյն ար-  
ժանավայել եղանակաւ պատրաստուելու համար, Իտալիոյ սառ-  
նապատ երկրին վրայ բոսիկ ոտքով քալելու դատապարտեր էր  
ինքզինքը»

(Շարայարեյի)



ՊԱՏԿԵՐ տասն և ճիշդ արդարացի քաղաքական:

Բաժանորդագրություններն ընդունվում են  
Կ. Պոլսոյ համար 100 Գրասենյակում:  
Գալատաց և օրագրի համարները  
քղաաւարի ծախքով և փոխանակմամբ  
**Իբրաքանկյան**

ՊԱՏԿԵՐԻ խմբագրությունը գտնվում է Կ. Պոլսոյ փողոց  
Քի. 1, ուր պետք է գրել խմբագրությանը և օրագրին  
վերաբերեալ այլ ամեն ինչ:

RÉDACTION **LE LÉVÉ**

Cos. 100, Galatien, N° 1

معارف انجمن تالیفات و نشریات  
معارف اولیاد